

## ՀԱՅ ԷԶԵՐ

— + —

Սյս ընդհանուր տիտղոսին տակ պիտի հը-  
րասարակէնք «Ալեսհիւային մէջ Հայոց հին  
Քառարին կարգ մը արտագրութիւնները, որոնք  
զեւ մեծ մասսամբ ձևագիրներէն դուրս չեն ե-  
լած եւ անձնելու են մեր հասարակութեան ։  
Իրենց պատմական ու կրօնական երկատիրու-  
թիւններէն զայ, մեր համինիք մէզի թոթած  
են անհամար բանաստեղծութիւններ, նկվե-  
ցական ստաբեր, խորհրդանշական գերթու-  
անձնել, սիրոյ կամ ինչուցէի երգեր, զրոյշներ  
ու միարագրութիւններ որոնց մէկ փոքր մա-  
սը միայն հրասարակուած է մէկ քանի  
ամսաթերթերու մէջ ինչպէս եւ մէկ քանի  
հատորներով («Բնակոր Հայկական», «Համազ-նո-  
տով», «Մանաւայ», «Հայոցիրք»՝ Արիստոկէս վ.՝  
Տեղիանցի, կոստանեանցի «Ֆորվադու»-  
ները, ևն): Այդ բոլոր հրասարակութիւն-  
ներն ընդհանրապէս «բանաստեղծական» գոյն  
մը ունին, մեր հին քերթութեան այդ նշանա-  
կութեան պրական («Բնակոր Հայկական», «Համազ-նո-  
տով», «Մանաւայ», «Հայոցիրք»՝ Արիստոկէս վ.՝  
Տեղիանցի, կոստանեանցի «Ֆորվադու»-  
ները, ևն): Այդ բոլոր հրասարակութիւններն  
պատմական էներ էներ կամ գալուան  
շարժումն մէջ անոնք շռանին իրենց մեղը  
դրու կրնայն անհետալ, չեն ներգործած աղջե-  
ցութենք զոր ստուած ևն ներգործենութերորո  
ճանշցուին ու տարածուին իրերն ամէն քանէ  
առաջ «գրական» էներ : Մէնք պիտի հրատա-  
րակներ անոնցմէ ամբողջ շարք մը, ընտրան-  
քավ, առանց զրաքիլու անոնց անտիք կամ ար-  
գէն տպուած ըլլալուն ինդրոցու զանոնք տա-  
լով մեր ընթերցողներուն իրերն «Հայկական  
բանաստեղծութեան էներ» : Այդ շարքին մէջ  
պիտի զննեն նաև, երբեմն, ժողովրդական  
երգեր որոնք մինչեւ այժմ կենանի պահուած  
են Հայաստանի մէջ եւ որոնց շատը հին են ու  
այս ձեռագիրներուն մէջ զտուածներուն ժա-  
մանակակից (ինչպէս որ ձեռագիրներուն մէջ  
կը զտնենք քերթուածներ ու երգեր որոնք  
մինչեւ հին ժողովրդին բերանը կը պարտին),  
եւ վերջապէս աշխարհաբար թարգմանութիւն-  
ներ համինեաց գասական մատենագրութեան  
հատուածիր հատուածներու : Այդ հին երգերուն  
ու քերթուածներուն մէջ անշուշուշ շատ քիչ  
կարելի է զտնել, նիւթին նեանկէտափ, «Հայ-  
կական»ին ընթանապութիւն, մօրինակ են, մէկ  
քանի կիլապու ու միշտ յեղադուած կրօնա-  
կան աշխարհին մթիններու շուրջը կը  
զտնանա անոնք: Եւ ձեւուն մէջ յաճախ խոռո-  
նակ ու անծաշակ, կը ցուցինեն բնիկանդախու-  
առարակն ու մանաւանդ պարսկական բանա-  
տերթութեանց աղցեցութիւնը, բայց անոնց մէջ  
կան կտորներալ, բայսական բազմամիթն ու ուր բա-  
նաստեղծական գլացման կամ ընթարեցման  
արտայայտութեան նշանարիս ինքնուրուն-

թիւն մը կը յայտնուի որ ազգային հասանուածք  
մը կը ներարարանէ, եւ կամ հետաքրքրաշարք  
ցուցաբերութիւն մը մերային բարքերու,  
ձառումներու և մտաւոր ու բարոյական վի-  
ճակներու: Մէնք կը կարծենք որ մեր գրա-  
կան նոր սերունդը, ուշագրութեամբ ուսում-  
նասիրելով մեր հայրերուն այս գերթողական  
հասանուողները կընայ անոնց մէջ գանձէ ոչ  
միայն հին բարքերու, հին լիութի եւ հին ոճի  
ուսումնասիրութեան առավագ մը, այլ եւ շա-  
նեան ու կարուստ միջոց մը մեր արդի բա-  
նաստեղծութեան մէջ արեւելեան ու մանա-  
ւորապէս «ազգային» դրոշմը ճոխացնելու<sup>(\*)</sup>:

Ա. Զ.

## ՏԱՐԱ ԾՆՆԴԵԱՆ ԳՐԻՍՑՈՒՄ

Ա.

Կայր Կոյսն ի յայրին, կայր և երկնանայր:  
Կամէր ծընանիլ զկեանս ազգի մարդկան:

Կոյսլուն ծընանէր զկեանս ազգի մարդկան,  
կենասառու. Փրկիչն զէակիցըն հօր :

Կայծակնատեսիլ կարմրացայտ ամպոյն  
Կացեալ սիւն լուսոյ կանգնեալ ի յերկնուատ :

Կարեւոր խմբիցն կանչեն ի յերկնից,  
կենարար ծընաւ կեցուցիչ մարդկան :

Կերպ մի ի գնդէն, կարգ մի ի թըլէն,  
կանչեն առ հովիւսն կարեւոր կոչմամբ :

Կոյսըն ծընանէր, կոյսըն ծընանէր,  
կոյսըն ծընանէր զէակիցըն հօր :

Կրկնեալ առ նոսա կրթական մոյօք  
կարեւոր կերպիւ կանխեաց ի բարձանց :

Կոչէր խորհրդով կարապետին մայր,  
կաֆաւէր կը բով կարեւոր պառաւն :

Կորուսեալն եւա կողոպտեալ կինոք,  
կանգնեցաւ. ի վեր կայր մօտ առ կուսին :

(\*) Մեր հրատարակնելիք կառները ընգործնակուած  
եւ վիճեանի ինենուի Միթթաթեան գանքերուն  
շառաւուածն ինչպէս բարքի Ազգային Մատենա-  
ւորապէս մեռներէն: